



ԱՅԲ ԶԻՒ ԴԻՎՈՅԵՐԻ ԸՆԹՈՒ.

“Հայակի” ներկայ համարում զետեղում մ’ ենք Պա-  
շից սուացած մեր թղթակցի մի նոր նամակը, որ տալիս  
է նորանոր տեղեկութիւններ Տարօնի արդի վիճակի մա-  
սին: Ինչպէս տեսնում ենք, կարեւոր զէպքերը՝ գնալով՝  
բաղմանում են: Ատմառորապէս Աստվածն իր զէպքերով  
ու յուզու մեխով ընդառնում է աւելի ծանր, աւելի լուրջ  
կերպարանք: Հայ յեռնցիների զինեալ գիմազրութիւն-  
ները թագտակիր լաշխովուիլի վարերին՝ գնալով՝ կրիա-  
պատկանում են, աւելի են բարձրանում նրանց և զօրքերի  
մէջ արինայեղ թնդհարութիւնների զէպքերը: Հայերի այդ  
յարատեւութիւնն իրանց գիմազրութիւնների մէջ ցոյց է  
տայիս նախ՝ որ Վայիս ամսում նրանց կութանելն անհին-  
կալ պատահականութեան արդինք չէին. երկորով՝ որ  
կառավարութիւնը ոչ միայն չէ կարողանում զապել Սաս-  
նաց շարժութիւնները, այլ և իր յարձակողական ընթաց-  
քով աւելի վճռականութիւնն է տալիս ընոնցիներին ի-  
րանց գիմազրութիւնները շարունակելու. երբարդ՝ որ Եւ-  
աբնցիների գիմազրութիւններն աւելի լայն ծաւալ են  
ստանում, աւելի շատ կետերի վոա են տեղի ունե-  
նում: Ըստ յարատեւութիւնն, այդ վճռականութիւնն ի-  
րանց շարժութիւններում ակներեւ. ապացցոյ է ընոնցիների  
անխախտ որոշման՝ հարուածին առաջարուած, յարձակ-  
ման՝ ընդդիմակըրել և այդ բնիթացքը տոկունութեամբ  
շարունակել այնքան ժամանակ, որին ժամանակ իրանց  
կրծքին կը ծանրանան թշնամի կառավարութեան բըռ-  
նութիւնները հալածութիւնները, հարուածները:

Ո՞ի կարեւոր կետ, որ աչքի է լնկնում Ասմեյ Յու-  
լիսի գեղաքերում: Պա—Հայ լեռնցիների և իրանց եր-  
կըրացի քիւրդերի համերաշխ գործակցութիւնն է, իրար  
աջակցելուն է: Պա իրական անհերքելի ապացոյց է, որ Հա-  
յաստանում բազդակից ժողովուրդներն ընդունակ են մի-  
մանց շահերն ու պահանջները ջամագովելու, եթէ նրանց  
հասկացնող լինի իրանց վիճակակից լինելը, իրանց շա-  
հերի համանմանութիւնը: Թառ այդ էլ իրական պա-  
տասխան լինի մեր այն հակառակորդներին, որոնք ի-  
րանց քթից հեռու չեն տեսնում:

բայց մենք ունենք մէկ սւրիշ պառավախան, ուղղված սուլթանի կատավարութեան։ Ասանց Պայիսի շարժում՝ ների մասին երրորդական թէրթերն իրանց թղթակիցներից ստացան հեռագիրներ։ և. Գուռուն անմիջապէս գործադրեց իր մշտական հին մեթօզը. — երրորդական տէրութիւնների աչքը ծածկելու համար շատակեց հերքել այդ լուրը, երկիւղ կը լով Աւրորայից, թէ չը լինի հայկական խնդիրն ընդունէ նոր, աւելի տուր կերպարանք։ Այդ հերքման իրան անժիանելի պատասխան, Հնչակի՞ն Տր Եսում մենք զետեղեցինք Ուուշից մեր ստացած թղթակցութիւնները՝ դէպքերի մանկաւմասն նկարագրութեամբ, իրանց տեղի ունեցած վայրիրի անուններով, մարդկանց անուններով, կոիւնների օրերը և մինչեւ անդամ ժամկերը նշանակելով։ Եսուր էլ մենք նցնեն ենք անում, առաջ բերելով նորանոր կունենքն ու դէպքերը թաղ կատավարութիւնը հերքէ, եթէ կարող է, որ իր զօրքերն ու սատիկանները չաղզո գաւառակի գայմագամի հրամանաւատարութեան ներքոյ յարձակում չեն գործել Ազգիկ գիւղի մօտերը հայերի վրա և ամօմթահար պարագութեամի՞ փախուստ ամել, որ նցն զայմագամը երկու անգամ յարձակում չէ դործել Խնձորիկ գիւղի վրա և կրկին ամօմթահար, ծեծված, արիւնաթաթախ նահանջել որ սատիկանների յարձակում չէ երել Կրտո ու Ամերիան կէլեկիւղէնցիներին ձերբակալելու, բայց որ հայերի հետ կուի բոնիվելով կրկին թիւրքերի պարտութեամի, որ այդ ամեն տեղերը թէ հայերի կրկին պարտութեամի է վերջ եղել դէպքին, որ զօրքերի յարձակում չէ եղել Ամերիան գիւղի վրա և թիւրքերի կրկին պարտութիւն, որ այդ ամեն տեղերը թէ հայերի և թիւրքերի արխանցին չարչարանու չէ հոսել որ Ամերիա գիւղում Ազգին աված գժորային չարչարանները սոււա են, որ կառավարութեան հրամանով Ասսունն ու գաշուր չեն հեղեղել, զի՞ն և որ արքա գլած քիւրդերը, սատիկանների ու զօրքերի հետ միասին անրներ հատ յարձակումներ գործելով հայ գիւղերի ու վանկերի վրա և ստէպ հանդիպելով հայերի խիստ զիմագրութիւններին, եւն, եւն։ Թաղ թագակիր հիւանդ թիւրքի հիւանդ կառավարութիւնը մի առ մի հերքէ մեր առաջազրած դէպքերը, եթէ կարող է։ Իսկ մենք սովորականի կառավարութեան ու նրա հայ ու թիւրք արքանեակների մերկ հերքման դիմաց առաջացնում ենք

եղելութիւնները, փաստերը; Իրազութիւնները կը մնան իրոզութիւններ, իրականութիւնն ամենից, ճարտարագուսն է և հերքել այն, ինչ փաստ է ։ Երեւակացելիք բան չէ . . . խարել միայն—այս, կարելի է, բայց ում է ուզում խարել սուլթանի կառավարութիւնը . . .

Հայ ժողովուրդն այսօր գանգում է այնպիսի մի յեղափոխական բազում, երբ երկարաւու խորին զգառհութիւնն արդէն պատառում է նրա կործքը, կարում նրա համրերութիւնը և սույա արայշաւում՝ մասնակի խլատումներով, բաղրամներով, շարժումներով, կոխներով։ Եւ զա բնական է, որիշ կերպ չէր ել կարող լինել իրացի այն, որ ուրիշ կերպ չէր ել կարող լինել այլ և ձըշմարիտ, իր պատմական ու հասարակական դերին ըմբռնած յեղափոխական մարմինը պէտք է ոյժ տայ այդ շարժումներին և նպատակայարմար ուղղութիւն տալու համար՝ առաջնորդ է, զեղափարէ նրանց։ Ճշմարիտ յեղափոխական մարմինը պէտք է խմանալ միշտ օգտիկ յեղափոխական հանդասներից, ժողովրդի բոլորոց յուղած, ապաստրական արամազրութիւնից։ Այդպիսի յեղափոխական մարմինը միշտ կինոտականութիւն կունենայ և իրան յասուկ նպատառոր գերը կը կառարէ ։ Հասարակական կենցում, ժողովրդային շարժումներում շարժումներ, որոնք յեղափոխական կրթիչ մեծ նշանակութիւն ունեն նոյն իրան ժողովրդի համար։ Հայ ժողովրդը (1890) լր. գեղքերից առաջ այն բաղաքական նկանածնաշութեան, այն յեղափոխական փորձաւութեան առամազդրութեան տերը չէր, ինչ որ է այժմ՝ այս վերջին տարիներին յեղափոխական շարժումներից յետոյ։ Դա անհերքելի է, քանի ազգերի մէջ միշտ յեղափոխութիւնը սկսիլ է կամաց-կամաց, այդօրինակ բազմաթիւ շարժումներու հանգերձ, միշտ, որ արիների լնիմացքում այդպիսով պատրաստվել է ընդ հանուր շարժման բազէն։ Յզն, սերբ, խալական, բօդզար և այլ ազգերի պատմութիւնները կարող են վկայ լինել մեր այդ առածին։ Եւ այսօր՝ մեր բազոր նեղութիւններն ու զանորութիւնները զեր են բանում նահատակութեան շջաննը Հայերին մէջ մի շըրջան, որ, իրեւու սրբազն տուրք, — վերջին տարիներում առաջացած Հայ յեղափոխական նախնական շարժումների ժամանակութիւնը է մեղնից մեր մեծ զատի ապագայ յաղթութիւնը։ Թողակ գա չը վհատեցնէ ոչ ոքին։ Ինչ հարած անքանենք իրաներ, որ կրում ենք և ինչ զիմագրութիւններ ու շարժումներ են որ անում ենք— մեկը մեւսին պայմաններ են յեղափոխական ուղին ընտրած մի ժողովրդի համար։ Անը զիանք, որ այդ յեղափոխութեան մեջ առաջանական պատկանի առաջանական լինելիք գույքը լինուած է ։

այլ մեր կեանքի արգ անդից ծնունդ առած բնական երեւոյթ է, որին պէտք է աւել լինենք, որին պէտք է բաւարարութիւն տանք, որի արինաշատ ասպարութիւն պէտք է անցնենք, քանի որ այդպիսով միայն կարող ենք ձեռք բերել մեր ազատութեան ու առաջադիմութեան հասարակական պայմանները և ըստոնել մեր բնական դառը վիճէ ու կարտին մատնէ Հայ ժողովրդին։

## Թ. Պ. Բ. Կ. Յ. Ա. Ֆ. Ռ. Ե. Շ. Ե. Վ. Ե. Ր.

ՆԵՐԵՒՄՆԵՐ ԹԻՒԹԵԱՅ ՀԵՅԵՍՈՒԹԵԱՅ.

ԴԵՊԵՐԵՆ Ի ԵՐԻՑ ԵՒ Ի ԱՍՈՒԽ.

ՎԵՐԴԱՎԱՐԻ ԵՒ Ա. ԿԱՐԵՎԻՏ. — ԲԱԳՐԱՆ-  
ՅԻՔ ՄՇՋԱ ՍԱՐԵ. — ԳԵՎԱՌԱՑՈՅՑ ԲԱՌՈՒ  
ԲԱՋԱԲԱՆՆԵՐԸ. — Ա. ԱՎԵՐԵՐԱՅ ՎԱՆՈՒՑ  
ՅԱՐԺԱԿԱՐՑԵՐԸ. — Է ԽՈՌՇՎԱՐԱԿԱՑ ՀԵ-  
ՐԵՄԱԳԻՏԵՐՆԵՐ ԾԵՇՄԱՆԵԼ ԵՒ  
ԸՆԴՀԱՐՄՈՒԽԵՔ ԶՈՐԱՑ ՀԵՏ  
Ի ԽԵԶԱՐԵԿ. — ՔՐԴԵՐՈՒ  
ԲԱԴՀԱՐՄՈՒԽԵՔ ԻՐԵ-  
ՐՈՒ ՄԻԵՐ.

Մուշ 15-27 յուլիս 1892.

Յուլիս 12-ին ի ն ն ա կ ն ե ա ն վանքը ժամազրավայր եղած էր 2000-ի շափ ուխտաւորաց որոց մեծագոյն մասն արք եւ կանացը Մշյ գաշտէն եւ սակաւք Կարինէն, Տիգրանակերտէն, Քղիէն . . . Առուսահայք, վանեցիք, քարեկրգցիք, իրվնկացիք, այլ եւ այլ հեռաւոր տեղերու հայեր՝ որք ամեն տարի կը փութային զալ մասնակցիլ վարդապատի տօնախմբութեան՝ այս տարի բացակայութեամբ կը փայլէին՝ շնորհիւ Մշյ կողմերու աշեկած եալ վիճակին եւ կաս ավարութեան հանած գժուարութեանց։ Եկողներու վրայ ալ չէր երեւեր այն վառվունե ոգեւորութիւնը, որ միշտ յատկանին եղած է Հայ ժողովրդային համախմբութեանց ուրախութիւններ, երգերու, մանաւանդ ազգային երգերու հայներ Հաղիւ երեմն լսիի կը լինէին։ Աւելի սուեպ կը լսուէին տիտուր եւ պյան սրտերու անհրան համելի սրնդին ողբանուազ ներգանակութիւնը եւ զարքի սգաւորի եղերերդութիւնը։ Գէմբերու վրայ կը նշանառուէր մի մելամազիկ արայայացաւութիւն։ Փիտանական հայեացքներու մէջ անհուն համակրութիւն, կարիկացութիւն։ Հայոց միեւնաց ուղղած կարծ հարցումները, մէն-մի բաները, շեշտերը խորհրդաւոր հանգանին մ' ունեին իրենց մէջ եւ գուցել աւելի ազգեցիկ, քան համարձակ զրուցարկութիւնը եւ պերճախոս քարոզները, բանութեան մմնութրան էր արդեօք, որ կը խեղեւը բարձրամուխ ձայները, խորակներն աւելի կը վախացին քան թէ կը խօսեին։ Բայց Հայ յեղափոխականն զննող եւ խոռվայցյղ ակնարկէն եւ առաճիկ սատկանին խոռվարկու Հայեացքէն չէր վիխեր

իւրաքանչիւրին մտաց, սրտի ելեւէջքն—խորհուրդներն ու զգացուները, որոց հանդէպ մինչ ստափկանն կը միմն արց եւ զամփականն կզգար մի տրումախստն գոհունակութիւն . . . Վինչ ուրիշ տարիներ հաղիւ տանենեակ մը ստափկանք ներկայ կը գանուէին “բարեկարգութիւնն հսկելու . . . , այս տարի կառավարութեան պաշտօնական եւ կէս պաշտօնական ներկայացուցիչներու թիւն արտասալոր կերպով շատցած էր. 30-ի չափ ստափկանք, Մշյ եւ Աին Ճի հազարուպեաք, 50-60 համեսնցի “Համբատիւր հեծելուզորւ Մշյ կառավարական քաջարային պաշտօնեացներէն ունինք հայ եւ թիւնք լուսեներ, ծպտեալներ. Գրբ-Աերապան (Ճանապարհաց Հսկող) ալ իր 21 ձիտուրներով եւ այլն . . .

¶ \* \* ¶  
¶ ա զ ը ա ն ց ի քրգեր Աշոյ սարլ գալով՝ իրենց  
կ ո ն ե ր ը (վաճառերը) զրին Ծէ ն ի ր, Ա է մ ա լ ե ւ  
Կ է լ ի է կ ի ւ զ է ն գեղերու մէջտեղ Զ ա յ ը սուած ան-  
զը, մաս մ ա լ աւելի առաջ անցնելով, Ծ ա տ ա խ ո ւ  
եւ Աշոյ հաղորդակցութեան ձանապարհը կ որեցին եւ  
սկսան իրենց աւերու թիւնները, աւրշակեցին Աշմալոյ ար-  
տերը իրենց ձիերը եւ տաւարր անդ արած հլով, Ծէնի-  
քէն ալ մի բանի ձիեր տարին: Ա յսու հետեւ յարձակի-  
ցան հաեւ ո. Ե ս ա ք ե լ ո ց վանիքի ոչխարաց հօտին վր-  
րայ, հոգիւը վիրաւորեցին եւ ոչխարներ յ ա փշտակեցին: Ե րդ  
բագրանցի քիւրտերը մինչւ և ա ւ ա տ ո ր ի կ եւ Է ե ր-  
դ ա կ գ ե ղերը կը տարածեն իրենց աւերութեանց սահման-  
նը եւ ե լ մէ այսպէս երթայք քիւ տակենելն կողովեն գաշտն ար:

Խուռալայց հայ գա և առացիք խուռան բազմութեամի կերպիւ մը Առշեկած ամենաբուռն ու սպառնական բողք կը բաւնան սոյն արիւնաբրու դաղձներու զեմ և առհասարակ վերջին ամփաներու ծանր գեղքերուն առթիւ, եւ մինչեւ խոկ բազմաստորագիր հեռագիրներով կուսակալութեան եւ կեզրոնական կառավարութեան խրատիւ բողոքած են: Եթէ այս բողոքները չը լուսին, անտարակցու մեծ արիւնհեղութեանց ասպարեզ պիտի բացուի քրդաց եւ հայոց մէջ եւ այս վերջնեներուն կառազութիւնը կառավարութեան գէմ սահման չը պիտի ունենայ... Բայց վերջին պահուն կը լսեմք թէ կառավարութիւնը կուզէ գեաքերը կերպիւ մը խաղաղել խիստ երկիւզ կրելով աղմկալից պատահականութեանց տեղի ունենալին եւ զգուշանալով երկրին բարդ հանգամաներներն աւելի բարգելին: Եթէ իրաւ է, որ կուզէ երկրի վիճակը խաղաղել ուր էր այդ անհեռատես կառավարութեան խելքը գալնան, երբ ոսակիսաներով, մոլիս անդշէյ և ըստ բերնով պաշտօն ապէս կը հրաւիրէր քիւրդերն Աշց սարը... Նրեւի հասկցաւ այժմ հնդգիմանագրութիւներէն եաքը՝ որ հայ ժողովութը պը Հոսորեկուց հրաման տալը գիւրին եւ բայց այդ հրամանը գործարքերը՝ շատ գժուար եւ երկասյրի սուր...

Ը ա տ ա խ ու գ ե ղ ա շ է ն ի ւ Ծ ու շ ն ա մ ե լ կ  
գ եղերու բ ն ա կ ի չ ք ի ր ե ն ց բ ն ա կ ու թ ի ւ յ ք ը թ ո ղ լ ո վ լ ե ն ն  
ե ն ե լ ա ծ . . .

Գարնանեւ ի վեր մես վահօրէից եւ եկեղեցնաց վաս  
կառավարութիւնն հրաւիրած քրդերու յարձակմանց բարձ-  
մաթիւ զեպքեր պատահեցան, զօրս ժամութացոցինը  
և Հեղակիւ ընթերցողաց: Այսօր կրկին նոյնանման զեպ-  
քեր աեզզեկագրելու հարկին մէջ կը գտնուիմ:

Ակերպին երկու շաբաթներու ընթացքին մէջ բ ո ն աշը է ն ի ու Ա զ ր ե ր կ ա յ վանուց վայ — Մուշեն հ ժամին գետի արևելքը — երկու յարձակում զործած են քիրզերը Յաւնիս 29-ին զիշերը Խութեցի քրողաց Մ ա հ պ ո ւ պ ա ն ի ց ի ցեղեն — օրը վանդին ա զ ա ն ե ր ն են — 8 զինեալ անձննիք վանքին պարսպէն վեր երևելով կը յաջողին բակը մանել վանքն ու եկեղեցին թալանելու Միաբանութիւնն արձնանալով կը յաջողի բոնել աւազակները յորոց մին միայն կը փախչի պարսպէն վեր ցատկելով բայց վանականը առնեներով որ զալերն վանքին աշ զաներն են ( ! ! ), Յահեմութիւնն կը համարին արձակել զայնս: Ահա այդ վաշուերներու անունները Պահմուս Խարզգի տղան Ու ա զ կ օ չ ո ւ ս ո ւ փ խ ա լ ի ա ս, Թէ է լ ո Խ ա ր չ օ չ քեալալի եղապի չ կ օ չ քեալոյի տղամ չ ա ս ա ն եւ չ ի ս ս է ի ն եւ չ ա մ ս ւ ա տ:

Յաւլիս Գ-ին առաջառն կանոն Խ 16 թ ա զ ը ա ն-  
ց ի ք ր դ ե ր կ վ լեցուին վանդին մէջ կողապահելու նը-  
պատակով բայց նոյն օրը սատունցի եւ պետքցի՝ բազ-  
դատարար Հայոց բարեկամ՝ քրդեր եւս գտնելելով վան-  
դին մէջ առաջինը չեն Համարձակիր գ արձագրել իրեւոց  
զիսաւարտութիւնը այլ միայն կոչ շատ ուտել իմեւէ վերջ  
Տանապարհ ելած պահուն կրյալձակին ոչխարաց Հօսին

Քոլիս 12-ին ցերեկ ատեն 24 զինեալ քիւրդեր զարձեալ մահպուաժնցի աշխրէթէն, կը լիցուին վանքը յարձակողներէն չ առան Ծ. առօ անուն անձը մինչեւ խի թռնիրին վրայէն պոտուկը կը վերցնի տանէրու: Վանահայր Վահարդապետը կըսէ. — «Եսու թէններ, ալ չէք թողարք որ թռնիր ալ վառենք:» Այս յանդիմանու թեան վրայ չարագործ կատարած՝ անլուտ սպառնագիրներով եւ հայշցանքներով կը յարձակի առաջնորդին վրայ, որ հաղիս կացողի օձիքն ազատել՝ միջի անկիւն մը ապաստանելով: Քիւրգերը վանքին պի ը առ ը (կաթ կթող) կը թալաննեն եւ որիշ անթիւ մասն կամ ապահովանութեաններ եննեն . . .

Նցն օրը յուլիս 12-ին, դարձեալ 21 քիւրզ ձիաւոքի կուգան վանքին վրայ. իրենց ձիերը կը թողուն վանքին Ա է ր կ է ~ Ք է շիւ կոչուած մարդացի տիներուն մէջ եւ խոսի հունձքը կաւերեն. իսկ իրենք կը յարձակին ոշխարաց հօռին վրայ. բայց վանքին միարանութեան եւ նոյն միջոցնեն հօն գտնուող սասունցի եւ պելեքցի բիւրդերու առաջնաւութեան մասնէն անոնքի մէջ աշխարի հօտը տանելու —

Ապաշապանութեաս չսորչիք չու խաջովդ հու և և  
Այս իրեւայաջորդ յարձակումներէն եւ յափշտակու-  
թիւններէն վանքին միաբանութիւնը երկիւզի մէջ է  
կը խորչի վանքը փակելով՝ բանալինները կառավարու-  
թեան յանձնել . . .

Ե ԽՐԹԴՎԱՆՔ ՀԱՐՔԻՄԱԳԵՏԻ ԹԵՇԱԽԱՐ  
ԵՒ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԶՈՐԱՑ ՀԵՏ Ե ԽՆՉԱՐԻ.

Միւս կողմէ Ասանց մէջ ուրիշ կարգի ուշազբար է եղալութիւնը կը շարունակուին և երթարզված աւելի ծանր կերպարանք կը տառնան: Ասանց վայ եկած նոր զօռագունդ մը, որ անցաւ և ազգոյի ի զ այլ մաս ի ամին եւ զ օլ - ազասի ի ն հրամանաւարութեան ներքեւ, առենք մ' ի վեր Ասանց գաւառի գիւղերու վեայ պարբերաբար յարձակնը, ի տեղին անդիս նայոյ եւ քիւրդաց կողմէ ընդզիմութեանց հանդիպալլը, մինչեւ խի հայոց կողմէ յայտնապէս զինեալ արիւնայեղ և յաջող դիմագրութեանց (ի թ վ զ ա ն .ք եւ ի խ ն ձ ո ր ի կ) տեղի ունենալը — նախորդ թղթակցութեամբու գրեցի: \*) — Ահա այնուհետեւ պատահածները: Վերցիշած զայժապամը եւ գոլազասին իրենց զօրագուղի տեղափակութեան համար 40-50 ջրբներ կազին զ օղըք ա ն քրդարնակ զ եղէն, գայճագամը նախ եւ առաջ քրդերէն ոտակով կով կուզէ ջրբները. նորա կը մերժեն: Վախոնալով քրդայ հետ կուփի բանուելէ, հարիւրապետի հետ ոտտիկանք կը զոկէ Խ ո ծ վ ա ն .ք զ եւզը՝ հայերէն ջրը պահանջելով հայերը հարիւրապետը խիստ կը ծեծեն եւ ոտտիկաններն ձեռնունայն յետ կը զշիեն ոտպահալիօք: Արոշած լլալով կրիմն յարձակում գործել Խ ո ծ ո ր ի կ հայաբնակ (20 տուն) գեղի վայ, գայճագամն իր այդ նախնական անաջողութեանէ կը կատաղի: Զօրքերն առաջ կը բշէ եւ կուզայ կրիմն յարձակում կը գործէ Խ ո ծ ո ր ի կ վարդիկի վայ՝ որտեղ քանի մը շաբաթ առաջ արդէն առաջն կուսեն ունեցած էր եւ յազմուած գարձած էր: Երեկոցեան գէմ զօրագունդը կերեւնայ Խ ո ծ ո ր ի կ առաջ: Գիւղացիք առանց վարանման անմիջապէս լիով կելնեն եւ այնաւեղէն գնատեները կարկուտի պէս կըսկսեն տեղացնել մօտեցող զօրքերու վայ: Կրկուստեք մի քանի ժամ՝ հրացանաձգութիւն անդին կունենայ: Պատակայ զ եղերէ հետզետէ հայերը, որոց հետ նաեւ բիւրդեր, հաւաք համելով, խնձորիկցոց կուեր կը զօրացնեն, բայց տեղուցն քարու գրեց պատճառաւ երկու կողմի հարուածները կը վորիպն եւ գիշերը վայ համենը կութը կը գալարի: Խուաւուուն կութը կրսկաֆ աւելի սաստովելեամբ եւ կը շարունակուի մինչեւ կէտոր: Երեք զինւորք կը սպանուին եւ բազում վիրաւորեալք: Զօրագունդը փախստեան փողը կը վշէ հայերը զօրաց ընթացքը կը կտրեն, նորէն կուի կը բոնուին բայց փողը կրկին վշելով զօրքերը ուրիշ ճամբով կը նահանջեն եւ կերթան կը բանակին Ասանց Ա ա տ ի ն - Ա ռ ա ք ե ա լ (Գոմք) վանից մօա Վ է ն ա զ բ ի ւ ր կոչուած տեղը. հան կը համեն նաեւ: Ասունեւ վերագարձող մը նացեալ զօրքերը: Հանէ կուզէն կրկին յարձակում ընել բայց գոլազամին կընդ գիմանայ՝ բարձրադրոն հրաման ըլլինելուն պատճառաւ: Բանին այն է, որ խոնջ զօրքերն այն

<sup>\*)</sup> ՊԺՐԱԼՂԱԲԱՐԻ, մԵՐ ԽՂԹԱԿՑԻ այդ կարևոր նամակը մԵՐ ձԵՐԸ ՔԵ հասել:

աւելակ ալ հանիքիսա չեն թողուիր: Գելեքցի քիւրգելը, որը  
այդ կողմի աղաներն են, լուր կը զգիւն զօրաց շուտով հե-  
ռանալ այնուեղէն, հակառակ պարագային իրենք եւ հա-  
յերն միացած՝ զինու զօրութեամբ վլուտել սպառնալով: Գայմագամը կոր ի զլուխ անտի եւս կը վերցունէ բա-  
նակը եւ կերթայ գէպի շաղզօ, ուստից եկած էր:  
Ճանապարհին ալ բան չը կրնար ընել ետքու հայ գիւ-  
ղերը, Գ ա լ Հ ո ր, Թ ա ր ո ւ ք, Ք ա ջ ո է ն ք, Մ ա-  
ր ը ս թ ո ւ, Ա կ թ է ն ք, Բ ա ց ի, Թ ա ճ պ ա տ ը ի կ, իրենց բնակութեաները թողով քիւրգերու հետ ընուն-  
էին ելած՝ պատրաստ ամեն աեսակ ընդգիւնութեան: Վ-  
նապատէ մը անցներով ետ կը դառնայ ամեն քայլափոխին  
փուշերու եւ զժուարութեանց հանդիպող այդ խեղձ ու  
խայտառակ զօրագունդը իր գայմագամ հրամանատարի  
հետ, որ Սասնոյ հայերը յաղթելու եւ կոտորելու ելած էր:

Այս է Սամանց ներկայ վիճակը: Կը թուի թէ կառավարութիւնը սկսած է զգալ որ իր ընթացքը հայոց գէմի իրեն շատ հեռուն տարած է եւ կրնայ այդ պարագան ամենագուար կացութեան մէջ զնել իրեն՝ կառավարութեանը: Դա անշուշտ չէր սպասեր հայոց կողմէ այս աստիճանի վճռական դիմադրութիւնք եւ այդ հաշիւը նախաեանմ չը լինելով եր, որ այնպիսի գոռոզութեամբ արիւնյեղութեանց ասպարեզը բացեց Սամանց մէջ:

Միւս կողմանէ աւ Մշցյ երկրին ալեկոծեալ դրութիւնն  
կարծես աւելի նմանեցնելու համար մի արիւնալից թատեր  
եւ բարձրաբարբառ վկայելու համար տիրող վարչական  
անկարգութեան եւ անիշնամութեան, մեր երկրի քիւրգերը  
սկսած են զիրարյօշոտել, իրարու արիւնը նմելը Վերջին  
մէկ շաբթուան ընթացքին մէջ՝ և ը ե.ք տեղ քիւրգերն  
իրար զարկին: Մշցյ մատիկ և Ճման ու կ գիւղի քիւրգե-  
րըն իրարու մէջ կաւի բռնուելով՝ մի մարդ սպանուած է  
եւ բարում վիրաւոր կան:

Նպաստէս Ճ Ե Ա Ր Ա Ն Գ Ի Աշխրէթի Ի Ա Օ Ե Լ Ա Հ Մ Է  
անուն երկու ցեղագետք մէջերնին բարձի կոյիւ մը ու-  
նենալով այսինքն իրենցմէ կազմուած “Համբարէց” հե-  
ծելազօրաց հրամանաւարութեան “պատիւթը” իրարու-  
թեռքէ կորցել ուզելով՝ երկու կողմանց միջեւ ծանր ընդ-  
հարում մը տեղի ունեցաւ Բ ա զ ո ւ գ եղին մօտերը: Եր-  
կուստեք 4 մարդ սպանուած են եւ բազում վիրաւորք կան:  
Նցնպէս Հ Ա Ս Ն Ա Ն Գ Ի Աշխրէթի ցեղագետք եւս  
մի եւ նոյն “Համբարէց”-ի գլխաւորութեան համար կապու-

Հետ մեծ կախ մը ունեցած են ի Մանազկեր տ. շատեր սպանուած եւ վիրաւորուած են:

Բարեկարգիչը սովորաբան Համբաւը, անշուշտ ուղղելու համար այն սխալը՝ զօր իր նախորդներէն սովորաբան Մահմուտ Խորոպայի պահանջով դոդեց իսլամական աւանդութեանց դէմ՝ ջարդելով “Ես ի չէ քի սոսկալի անկանոն զօրքը, ցաւեցաւ այդ կորուստը եւ ուղեց վայրենի քիւրդերէ կալմեալ նոր Ենիչէրի, նոր պաշտ պ օ կ” և զօրաց լեգէններով օժտել իր երկիրը եւ այդ զօրքն իր “բարեհամբաւ” անուամբ կնքել “Հա-

միտիէ ։ Այս նոր ւեն ի չէ ը ի բա այժմն սկսան զի՞րար պատառել եւ կառավարութենէն իրենց ստացած այ-նալի հրացանները նախ իրարու գէմ փորձել ։ Ուշափ որ անուրանալի է թէ այդ անկանոն զօրագունդք Հայոց ամենամեծ չարկը հասցներու սահմանուած են, բայց եւ ըստ մեզ նոյնշատի գիւրագուշակելի է թէ՝ «Համիտիէ» հեծե-լազօրք Հայկական յեղափոխութեան ժամանակ մերձաւ ո-րապէս նոյնը պիտի խաղան, ինչ գեր խաղացին «Ենիշե-րիք» ։ Ենթենական ապստամբութեան ժամանակ՝ ահազին պատասխանաւութինք բարդ երով տաճիկ կառավարու-թեան գլխուն եւ նորա անկան զիխաւոր պատճառն-ըէն մին հանդիսանալով։ Այս տեսակէտով մեկը մեր գլխուն գալիք չարիքին յանձնաւու ենք եւ գոհ ենք ծան-ձաղակիս սուլթան Համիտի առ հետ ատեսութենէն, որով արդէն իր փլխուկ բոնապետական շէնքին վերջնական հարուածք ենք իր ձեռքով կուտայ անդիստակցաբար:

УСПЕХ

۱۷

Հ. Գարահիսար, 10 յուլիս 1892.

Աբ տեղեկագրեմ ձեզ տեղւցու կարեւոր գեպերը  
վերջին ամիսներուս մէջ պատահածած:

Քաղաքէն ուժ ժամ հեռաւորութիւն ունեցող Կէմին գեղէն մի յօյն՝ որ տարիէ մը հետէ յանիբաւի բանտի մէջ կը տառ ապեր՝ վերջներս մահմետականութիւն ընդունեց բանտին մէջ կրած իր գառն չարչարանքներէն աղատելու համար:

Թիւլը սինլըոր պաշտօնէից մեծ դործ բայցուած է արդէն, զի բանտիր լի են մեծ մասամբ հայ բանտարկեալներով եւ իրենք չեն ուղեր ետ մասյ վերադցն պաշտօնէից շահատակութիւններէն:

Եցինչգեռ անհիմն կասկածներով կը բանտարկուին ու կը տանջուին քրիստոնեայթ, անդին աւազակ տաճիկը կարող են ամեն տեսակ ոճիրներ գործել եւ անպատճմայ ի ծնորչս զեղծ եւ անբարոյական կառավարութեան

Բաղմաթիւ գեպքերու մէջ յիշեմ աստ մի քանին  
իբրեւ օրինակ:

Բ իւրք կոչուած հայաբնակ գիւղէն 10 տարեկան հայ պատասխի մը Անդրէաս' նշյն գիւղէն մեկ ժամ հեռաւորութիւն ունեցող գիւղաբաղաքը զնալու ժամանակ՝ շարագործ թուրք մը հանդիպելով կը բոնէ զայն եւ պարանով մը ձեռքերը, ոտքերը եւ գլուխը իրարու կապելէ յիտոյ գաղանաբար կը լիկ նորա պա-

տիւը եւ ապա կից մը աալով զառիվայրէ մը վար կը գլորէ տարաբաղզ տղան, ուր կը մնայ մի քանի ժամ վիրաւոր եւ արինելուայ, ուր ուրեմն անցորդներ տեսնելով կը վերցնեն ա՛տի: Ալ ձանցուի չարագործին ով ըլլալը կը բողոքուի հառավարութեան որ ակներեւ կը տեսնէ խեղճ տղուն ձեռաց ու պարանոցի վրայ պարանին թողած հետքերը բայց կարեւորութիւն չի տար եւ ըղկեր ձերբակալել: ողապթիայ եօդ տութիւն սի սի ի աթա կի թա ի լէ բո ստիկան չի կայ, հարկահաւաշութեան ելած են, բայտով իսկ եթէ ամբաստանեալը քրիստոնեայ մ' ըլլար՝ ինդիքը կը փոխուեր եւ գետնին տակէն ստիկան կրնար բուցունել: Այս չարագործ տաճիկը տարի մը առաջ ալ հայ հարսի մը պատիւը բոնաբարած է զինու զօրութեամբ նոյն խեկիր տան մէջ եւ հակառակ եղած բողոքներու անստահիք մնացած է: Ակայն անուայն խստութեամբ ծանրացան մի կորիճ հայ երիտասարդի վրայ որ ամարանցը գտնուած ժամանակ իր վրայ յարձակող եւ պատիւը բոնաբարել ուղղով մի քիւրդ առործնակով կսպանէ: Այն երիտասարդ՝ որ նոյն քիւրդ գիւղէն 2 ըլլը ըլք ճեւ ան Մարտիրոսի որդին է սսուսիկ յաւզուած էր ի հարկէ իր աղջակից պատանացն իլու նախատանաց եւ կառավարութեան այ ցցց տուած անտարբերութեան վրայ վասնորոյ եւ գործադրեց Ահա ի օրենքը եւ կառավարութեան առջեւ ալ չուրացաւ իր գործը: Այս խոստովանութիւն գատա պարտեց զինքը թուականէս 20-21 օր առաջ շղթայապիրէ բանտարկութեան:

Քաղաքէս 1/2 ժամ հեռաւարութիւն ունեցող և ամամ գիւղե աղջայիններէն Պատմի կեան Մանուկ կը եհ է այս հարուց մայիս մէկին իրենց տան գէմի գոմէն տան գատնալու տանեն չըս սրիկայ տաճիկներ վրան յարձակելով կը յափշտակեն զայն ու լեռը Կը տանեն ուր 4-5 օր պատցնելով իրենց չար կիրքը յագեցնելէ յետոյ կըստիաբեն զայն միւլիմանութիւն ընդունեի, Հակառակ պարագային մահ սպառնալով նմա, եւ Զար ա տանելով միւ Փթի ի ի ն կը յանձնեն զայն: Հարսին կեսրայրը եւ պարագայք կը գիմէն կառավարութեան, սակայն կը վանատութիւն մի քանի օր վերջը հարսոր Անրատարա կը զգեւեն, բողոքարկուք ալ ետեւէն կերթան, բայց անօգուտ. կառավարութիւնը կը յայտարարէթէ մահմետականութիւն ընդունեց նա, միւլցես հարսը դաղսնի բուր կը զգիէ իրայնոց թէ ինք տաճիկ եղած չէ այլ հայ երէն իմաց ող թուրք կնոջ մը հագցնելով իր զգեստներ՝ հրապարակ հանած են քողածածուկ գէմիքով միւլիմանութիւն զաւանելու համար: Ահա նոյն խակ նահանգական քաղաքի մը մէջ ինչ անփիրզը բռնութիւններ կը գործուին, եւ այսպիսի մարդակերպ գաղանաց խումբը կ առ ա ա վ ա ր ո ւ թ ի ւ ն անուամբ կը ներկայանայ աշխարհի առջև:

Մայիսի 20-րդ օրն ալքաղակիս մէջ մի գէպ.ք պատահեցաւ: Թոփալ չ ամի տ անուն նպարավաճառ մահմետական մը իր ընկեր Ավուր մուշտի փաշալի հետ գիշերայն կը մտնէ էր զին կենև լեան:

Հաճի շամբար ձումի տունը եւ անկե հինգ ոսկի կը պահանջէ՝ զրաբարելով զայն թէ դիշերայն քեռներով զէնք փոխազրած է իր տուն, մինչդեռ փոխադրուածն է մի քանի բեռ զրդալներ, զորս մօտակայ ձանի կ գաւառակի տաճիկներ կը պատրաստեն եւ դիշերով քաղաք կը մօցնեն առ ահի անտառաց պաշտօնեայ նշանակուած մի ճիւալ թիւրքէ որ չի նորմար իր ազգակիցներուն արիւնն ալ ծծելու երր ծեռք անցնէ, մէկի փոխարէն 5-10 տուրք պահանջելով։ Իսկ թօփալ չամիտ եւ իր ընկեր ուղելով գնել այդ զրդալներ՝ չն համաձայնիր եւ Արզինկենլեանի արուելուն վրայ ալ նախանձելով՝ այդ զրաբարտութիւնը կընեն, գիտնալով կառավարութեան տրամադրութիւնը թէ ինչ մեծ հաճութեամբ մտիկ կընէ նա ամենէն անհաւանական զրպարտութեանց իսկ շահու գուռ կը բացուի իրենց եւ կոկրսին անցագ տղուկի նման նորա արեան մինչեւ վերջն կաթիլը քամել։ Արզինկենլեան վստահ իր անմեղութեան վրայց միանգամացն գիտնալով իր գլխուն գայիքը՝ կաշխատի գործը անուշ տեղը կապել եւ պահանջուած հինգ ոսկոյ փոխարէն հինգ մէճիտիով հաճեցնելով զանոնք տնէն կը ճամբէ։ Ահա թէ ինչ ասպահանիչ ազգեցութիւնը ունեցած է հասարակութեան անհաւից վրայ կառավարութեան չարամիտ քաղաքարականութիւնը։ Այդ անադրոյն, անխիղճ ու բռնակալ կառավարութիւնն էր որ Գ. ա ր ի պ ե ա ն ց ի ննդրոյն առթիւ բանտարկուած խեղճ հայոցմէ, որոնք օրական հացի կարօտ էին, 100 հատ միճիտ չառած չարձակեց այդ հայերէն ոմանը իրենց անային կարասիները ունանք նոյն իսկ իրենց զգեստը վաճառելով հաւաքեցին այդ 100 մէճիտը։ Աթէ անմեղ էին ինչու համար ամիսներով բանտերու մէջ տանցեցն զանոնք եւ ինչ իրաւամիր ասին այդ 100 մէճիտը, իսկ եմէ յանցաւոր՝ 100 մէճիտը արգարացուց զանոնք։ Այդ գաղան կառավարութիւնը գետ եւս իր ճանկին մէջ կը պահէ եղբարք Գ. ա ր ի պ ե ա ն ն ե ր ը ։) եւ մի քանի այլ ազգայիններ անոնց անմեղութեան լաւմը վերահասու ըլլալէն ետքն ալ նոյն իսկ սպանեալ մասնիչ Հաճի Կ. ա ր ա պ ե ս ի ։) պարագայք հրապարակաւ եւ պաշտօնական շըջանակաց մէջ կը յայտարարեն թէ իրենք գաղաքական գաղաքական գաղաքական իրավանչւորի աստիճանին համեմատ իրենք իրենց մէջ կը բաժնեն ստակը երբ գիւղերու մուխտարիները բողոքել կուղեն՝ գատարան չը կայ եւ ստիպեալ անիսու եւ անհասկանայի ձեռն ի կուրծ կը կենան, մինչեւ որ նորքա իրենց բաժին եղող կաշտորը առնեն եւ մնացորդը ետ տան գաղցին սնառուկը տանելու Համար։

## ԶԱՅՐՄԱՅՐ.

Պօղուգ, 22 յուլիս 1892.

Պ օ ղ ո ւ գ կ ե ս ա ր ի յ ե ւ Եօղլատու մէջտեղ ինկնող գիւղօրէից ընդհանուր անունը լինելով այս տարիներս իր անուան հետ միասին բոլորովին տարօրինակ թշուառութեան մէջ ինկած է անկերպարան եւ անկարգ վիճակի մը ցաւալի անսարանները ներկայացնելով։

\*) Տես ներկայ տարեցըանի Հնչակ Նր 4.

Դ. Խ.

\*\*) Տես նոցնը:

Դ. Խ.

Տեղական կառավարութիւնն օր ըստ օրէ հայ գիւղակը ճնշելու բառն միջոցներու ձեռնարկած լինելով, հայը զինքը հարատահարութիւններ պաշտպանելու համար, իր ստայուածքը աչքէ հանած է, որով կառավարութեան կաշտակուր պաշտօնեին անողոր սիրտը ամոքելով, Նեմրութիւնի եւ Փառաւոնի նման աստուածանալ Փափառ գոլթիւրք պաշտօնեին առջեւ կը ծնրադրէ ի պաշտօնս եւ ի խնամ անձին, ստայուածքին, պատոյն եւ իր գաւակայցր։

Պօղուգի գիւղերը Եօղլատու միւ թ է ս ա ր ը թ Փ ո ւ թ է ա ն մ ե մ ի ն վերաբերելով, արոց հաւաքման համար ընդհանրապէս պաշտօնեայք Եօղլատուն կը դիմէ մինք Արքահանքի պաշտօնները աճուրդի գըրութիւնով գրէմէ հրապարակաւ կը վաճառ առ ու ի ն, ի վերջը հայ գիւղացւոյմ, տարնապատիկը կորպելու նպատակաւ։ Այս տարի բոլոր նահանդին արոց ընդհանուր գանձին կարգուած է Եօղլատէն՝ չ մի ն պ է յ ա նուն անձը որ իր անցագ եւ անկուշա կահերութեամբ իսկը գիւղացիքը յանձնապատիկը կարգելու նպատակաւ։ Այս տարի բոլոր նահանդին իսկը գրացաւոյմ գանձապատիկը իսկեանի իսկ 10 գահեկան արձէք ունեցող կահ կարասիկը՝ զնոյն կիսուգը իրենց իսկական գաղաքականութիւնը։

Պօղուգի գիւղերը ընդհանրապէս սմանկը հայաբնակ են եւ ունակը թրբախտուն, որք իրենց հայ գրացւոց հետ այս տարիներս խիստ թշնամանօք եւ անհաշտ կերպով կը վարուին եւ կառավարութիւնն իսկ օր ըստ օրէ թրբաց խրախոյս կուտայ հայոց վրայ բռնանարու։

Ակեվուրյար, սիզի գրլաճառն կէչերէմէ յիզ՝ Ակեվուրյներ, զձեղ թրէ պիտի անցունենք բաներով այժմ ու ամիկ թուրքերը անզ ամամենք կը խրսիան հայոց վրայ եւ կապանան։

Ակերոյիշեալ Էմին պէջ ստոկաններով իբր թէ արոց հաւաքման համար գիւղէ ի գիւղ շնչելով ամեն գիւղացւոց կահ կարստիքը վաճառելիչ զինի, գոյացեալ ստակէն իրենց քսակը լեցնելու համար, իբր թէ կաշտորը օրինուոր եւ սահմանագրական գործադրութիւն է, պաշտօնեայք իրապահնչւորի աստիճանին համեմատ իրենք իրենց մէջ կը բաժնեն ստակը երբ գիւղերու մուխտարիները բողոքել կուղեն՝ գատարան չը կայ եւ ստիպեալ անիսու եւ անհասկանայի ձեռն ի կուրծ կը կենան, մինչեւ որ նորքա իրենց բաժին եղող կաշտորը առնեն եւ մնացորդը ետ տան գաղցին սնառուկը տանելու Համար։

Հայ գիւղէ մը Էմին պէջ եւ իր ընկերոք արոց պատրակաւ 800 գահեկան հաւաքած են, սմառուկը առանց ստակ մը լիլելու՝ ի վես խեղճ գիւղացւոյն, իրենց մէջ կաշտոր բաժնած եւ մեխնած են գիւղէն։

Կ. Պօղոց եւ Զմիւռնից հայ ժողովուրդը, որ քիչ շատ Աթանղիմաթիւ, օրէնքով կը պարծենայ, նա իսկ չը պիտի հաւաքայ գուցէ տուած լուրիբուս, բայց իրողութիւն մ' է որ կուսակարութեան մէջ մանաւանդ Եօղլատու սանձակը, կառավարութեան պաշտօնեայ մը ըլլալ անսպաս հարսութեան աղբիւր մ' է, որով յիշեալ Էմին, պէջ այժմ բաւական հարսացած է։

պօղուգի մէջ կառավարութեան պաշատնեայ մը գիւղէ ի գիւղ ըրջած տաեն իր ամեն ծախըը գիւղացւոց վերայ լինելով, ձիու գարին, անկողին և իրենց կերակուրը զոր տան տէրը, եթէ գառնուկ, ոչխար, այծ մորթելով արժանաւորապէս չը պատրաստէ, անթիւ նախատանաց եւ գանակոծութեան ենթակայ կը լինի:

Հայուն համար ամեն կողմ՝ վասնդ, անձը եւ ստաց-  
ուածքը անապահովութեան մէջ կը տեսնէ եւ չունի ա-  
պատանարան մը եւ արդար գատասաւն մը՝ եղած կե-  
ղեքմանց եւ խժդութեանց զէմ բողոքելու համար եւ  
երբ հարստահարեալ հայն կրած վվկանաց համար գա-  
տարանը կը զիմէ իրերեւ տէրութեան տրոց խափան եւ  
անհսաղանդ յեղափօխական անմիջապէս կը բանտարկուի  
եւ բանտարկելոյն հետ խոկ յարաբերութիւն ունեցողք  
կասկածելի կը համարուին:

Կ վերջոյ մօխային Հայերէն ըլ Հասկեալը եւ նա  
հիշ է միւտիւրի Վառաֆ պէտի թէլապաւ-  
մեամբ մօլային զըպարտելը ասպացուցուեցաւ, բայց այսու-  
ամենայինի Հայրապետ Եփէնափ գործեալ բանտարկուե-  
ցաւ՝ որ եւ բաղում նեղութիւններ կրելէ վերջիր օձի-  
քը ադասած է:

Բակէ տասը օր առաջ Աէստիայէն 5-6 թուրք սը-  
րիկաներ Ուշ գուշն լու գիւղէն հայ հարս մը գիշերով

առեւանելած են ու հայ զբացիք վայ հաւակնով հարս  
սը ձեռներէն առած են. բայց հայատեաց կառավա-  
րութիւնը փոխանակ սրիկաները հալածել եւ ձերը ակա-  
լելու, իր արգէն ճարակեալ կեղեքման դիտառութիւնն  
ի գործ զնելու համար գիւղին հայ ունիերէն երկու-  
անմեղ ծերունի հայեր բանտարկած է:

Օր ըստ օրէ Վանագը կը բազմանայ, վաճորիկախառն ամպեր Հայկական Հորիզոնը կը մթագնեն եւ Հայուն համար այս օրերս կենաց եւ մահու խնդրոյ ասպարեզ-ներ են բացուած: Այս ասպարեզի մը Հայն կամ պի-տի ազատի եւ կամ անոնքը եւ գոյութիւնը աշխարհէւ պիտի վերջանայ: Մենք փառաւոր ապագայ մը եւ փայ-լուն Հորիզոն մը կը նշմարեմք:

ՆԱՐ · ՏԱԿԵՎԱԿ ՄՌ

Հարշամակա, 10 յուլիս 1892

Զարշտման կը գտնուի Ամսնօնի եւ Տրավիզնի միջեւ, Սեւ ծովի ափէն 8 ժամ՝ հեռու գետի հարաւ: Ենոր բնակիչք զանազան ժողովուրդներէ կը կազմուին Հայերը կը բնակին լեռնային բլցոյ գագաթներն աստանդ: Անոնց պարապմունքն է երկրագործութիւն, բայց հողն անոնց սեփականութիւնը չէ, այլ հողատէրերուն է այդ հողի վրայ վարձու կաջսատեն գիշղայեք, որի կը կոչուին մարապ ալ այ (վարձու աշխատաւոր): Վարապան կը մշակէ հողը եւ արգելւնքն վարձ (քէսիմ) կուտայ հողատիրոջ: Այդ վարձի շաբին այնքան է, որ իրեն մարապային շատ քիչ բան մը կը մնայ — չոր հաց: Խեպէս կը տեսնէք՝ աւատական գրաւթիւն մ' է այս Բայց այդ բառ չէ Արդիւնքին ամենամեծ մասը հողատէրը սեփական լով հանդերձ մարապաների ձրի աշխատանքով, այնուամենայնիւ հողային եւ մշակութեան արդիւնքի տուրք (էմլաբը) կը վճարէ կրկին մարապան:

Այս սոսկայի հարստահարութեան ենթակայ՝ հայն հոս երկրագործ ըլլալով՝ եղ չունի, կթելու կով չունի ուտելու հաց չունի, ուաքը բոբիկ գլուխը բաց կը թափանի: Հերկը չէ այդ հարստահարութիւնը որ ճորմագարձուցած են զհայն, կառավարութիւնն ալ իր տուրքերու եւ հարկերու ծանրութիւնը կը գնէ մեր ուսին վրայ՝ մեզ հօգին հաւասարցնելով: Արևենք նաև, որ պյու ալ հերկը չէ՝ կան եւս աւաղակները՝ որոց կառավարութիւնն ինչպէս ամեն տեղը նցյնպէս հոս ալ՝ ազատ ասպարեզ կուտայ եւ յայսնապէս կը պաշտպանէ իսկ, երբ անոնց գէմ բողոքիւր ենիսեա:

Այս ամենէն կը աք երեւակայել թէ ինչ խեղճ ո կրակ վիճակի մէջ կը հայի, կը մաշի Չարշամապայի հայլ

Վնցեալ ամսուան վերջերը Օր թ այ օյ մ ա զ կոչ  
ուած գիւղէն թիւլը աւազակները կը բոնեն բահանաց  
մը եւ 150 սակի կը պահանջնեն: Ե.յդ ատեն հռն կ  
գտնուեր հարիւրապեա մը լազում սոտիկաններով սակայ  
աւազակներուն ձեռք շնեն տար: Ի Գ ու բ շ ու մ լ ո  
նցին աւազակները մի քանի հարիւր սակի կառնեն, երկո

Հոգի վիրաւորելով եւ մէկն ալ սպանելով: Նոյն այդ ժամանակները Գուշշումուի մօտերը կը գտնուեին նոյն հարիւրագետն ստորիաններով եւ աւազակներուն կրկին կը թողուն ազատ մէկնել այնաեղէն: Բառական չէ ոստիկանք աւազակներուն կը թողուն ազատ համարձակ կողապաել ժողովուրդն, անոնք իրենք ալ նոյնը կընեն հայոց հետ: Անցեալ ամսուան 11-ին առաւոստուն զեռ արեւը չը ծագած երկու ստորիան կը մննեն հայու մը տուն եւ անոր սաստիկ շաբշարանքներ տալէն եաք, ձեռքերը կը կապեն, եւ ամբաստանութեամբ մը կը տանեն շարշամազ: Միոմերներն շաբունակ կը տանեն Զարշամազ առ ոստիկանութեան՝ հարկերի համար եւ խիստ նեղութիւնք կուտան անոնց:

Այսպէս իլ առնջունիք մենք ամեն օր եւ ըստ գիտենք  
թէ երբ պիտի այս ամենուն վերջն ըլլայ: Անհող իրենց  
աշխատանքի արդիւնքն ալ գողցուած, աշխատանքի վար-  
ձն ալ գողցուած, անօթի, մերկ, ոտարորիկ, ի՞նչ կը  
մնայ մեղքնել ի՞նչ ճամփայ ընտրել աղասելու համար  
այս ճորտական վիճակէն, կտորակարութեան բունութիւն-  
ներէն և աւազակներու հարուածներէն: Մեզ կը մնայ  
միայն ոտքի ելլել այդ անիրաւ, անկարգ, բոնակալ կա-  
ռավարութեան գեմ թօժափել ստրկական լուծը եւ ձեռք  
բերել մեր քաղաքական աղասութիւնը:

XIPS USE

ՏԵՂԵԿԱԹԻՒՆԵՐ ԹԻՒՔԻՇՅԱՑ

\* \* \* Կիլիկիայից մեզ հաղորդում են, որ Յովելի անունը և ապիստոպուր երկու քահանայի եւ հինգ հայ յայտնի աշխարհականների հետ միասին մեկ ամսից ի վեր ձերբակալված եւ բանտարկված է:

\* \* \* Սեբաստիայից մեզ գրում են հետեւեալը...  
«Բնիկ սեբաստացի կօշկակար կար ապետ չ ապետ  
եան, կարձահասակ, թխագցն, սեւ աչքերով յատկա-  
պէս կաշառուած Սեբաստիո կուսակալէն եւ Ալյո-  
սիէյէն՝ լրտեսի պաշտօնով կը շրջի Ամասիոյ կողմերը. մի  
քանի կարեւոր մատնութիւններ ըրած է արդէն, մաս-  
նաւորապէս յԱմասիա յանձնն սեբաստացի չ ամբ ար-  
ձում Տէլի դաւի ի անի որու զբայէ գըտ-  
նուած են « Հնչակներոց, Հնչակեան կուսակցութեան,  
կենարօնի յայտնի Յայտարարութիւնը եւ այլ գրու-  
թիւնք: » \*

\* \* \* Կ. Պոլսից մեղ հաղորդում են թէ՝ «Արաբկիրք  
առաջնորդ յայտնի Եղն ի կ եպ ի ս կ ո պ ո ս՝ որ հո-  
քերուած էր կառավարութեան հրամանովն եւ ազատ կը-  
պտտէր, քարոզի մը համար՝ որ ապատաշունչ քարոզ  
նկատուեցաւ կառավարութեան կողմէ՝ ձերբակալուեցաւ  
եւ սանտարիուեցաւ:

\* \* \* Վուն տեղից մեզ գրում են հետեւելը.

<sup>\*)</sup> Տեսակը՝ ներկայ տարեշրջանի՝ № 7.

“Վերջին ամիսներու մէջ կառավարութիւնը յաւելուած-ներ ըրաւ պատժական օրինաց վրայ, որ դ ը ա կ օ ն ե ա ն օրէնքներու շաբթին մէջ կրնան անցնիլ համարձակորէն: Եւ յդ յաւելուածներն են հետեւեալք: — “Յօդ. 1) Եթէ մէ-կը իր քով տպեալ կամ անտակ վնասակար գրութիւն՝ պահէ կամ ուրիշ մը քով տեսնելով՝ ըստյայտնէ կառավարութեան՝ 1-էն մինչեւ 3 տարի պիտի ը տն ա ա ր կու ի ի տ ի ը տն ա ա ր կու ի ի Յօդ. 2) Եթէ յեղափոխութիւն անելու նպատա-կով կամ անձ մը սպանելու մտադրութեամբ՝ զալտնի զէնք շնորհ տայ՝ թէ պնողը եւ թէ շնորհն առնուա-զըն 10 տարուան տաժան ա կ ի ը ա շխատու-թե ա ն պիտի զատապարտուի: Յօդ. 3) Եթէ մէկը կա-ռավարութեան դէմ յեղափոխութիւն անէ կամ յեղա-փոխական նպատակաւ մարդ սպանելու գործողութիւնը կատարէ՝ մահու պատի մէջ կրէ: Այն զրա-կոննեան օրէ կ ն ք ն ե ր ո ւ մէջ շատ աշքի կը զանե յօդ-առաջնին մի կէտը. այն թէ՝ “կամ ու ը ի շի մը քով տեսնելով՝ չը յ ա յ տ ն է ո ե ա յ ն: Ուրեմն կառավարու-թիւնը օրէնքով կը տնօրինէ (եւ պատի ալ կուտայ ե-թէ հակառակն ըլլայ), որ իր տէրութեան ա մ ե ն հը-պատակ լրտես և եւ մատնի չը գրուի !! Որդէն աւե-լորդ կը համարենք մեր կողմէն ուրիշ նկատողութիւն մը ընել այդ կէտի մասին օր ցցց կուտայ թէ թիւը կա-ռավարութիւնը ուշափ կը վախճայ իր քաղաքական ներ-կայ խախուա վիճակէն որ իր ամեն-մէկ հակառակն մէջ — հայ, թիւը քոյն եւ այդ ողջ մէկ է — յեղափոխական մը կը նկատի եւ այսօր կուզէ ամեն-մի մի մէջ լուսես տեսներ:

### Languishness

ՄԵԾՅԱ ՄՐՑ

ԱՐԵՎԱՐԵԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՏԸՆ

ԲԱՆԻՈՐՆԵՐԻ.

10

Wk 9b L 0 b)

### 9. Печь со щитом

«ԹՐԱՒՅՈՒՆԻ ԱՐԵՓՈԽ» ԳՅՈՒՄՔՆԵՐ

$\Theta \# u u \# f \# v v + \Theta b + v$

Q&H 25 ապրիլի

Ծամիսպում՝ է միմիայն՝ «ՀԱՅԱԿԻՐ» խմբակը ըստ մէջ :

Յօդուածներ, թղթակցութիւններ և տեղեկութիւններ ուղարկել, հետեւայ հասղէով, —

Athènes (Grèce) — M. Beniard. Poste restante.

—ուղարկել Հետեւեալ Հասցեով: —

Eaux-Vives. (Suisse). — M. Daniel. Poste restante

LATHY - VIVES. (Suisse). M. DAUER. 2001. P. 100.